

ԲՆԱԳԱՏԱԿԱՆ

ԲՆԵՎԵՆ ՆԻ ԲՐՈՒԹՅՈՍԿԱՆ ԲՈՒՆ

(Հորհուրդ-Իսկուսական)

Մկուռնքն գործելու սկսելուն պէս՝ քիմիական փոփոխութիւն յառաջ կու գայ: Մկուռնքն որ հանգիստ կեցած ատեն բնաւ թթու չունին մէջը, Պուա-Ռեմնտի ըրած փորձին համեմատ՝ գործելու սկսածին պէս՝ թթու մը կը գոյանայ, ըր Արփիկ եւ Պերսէլիոս Իոյ-Կոննիֆուս (acide lactique) անուամբ՝ մկուռնքներէն յառաջ բերին: Ո՛րչափ մկուռնքն շատ աշխատին, նոյնչափ շատ կաթնաթթու կ'ունենան — Ըղեղին վրայ ալ սոյն երեւոյթը կը տեսնուի, եւ կրնանք ընդունիլ որ իր գործունէութեան քիմիական արդիւնքն է:

Ասանոց վրայ եղած փորձերն ստոյգ ցուցուցին, որ այս կաթնաթթուն յոգնածութիւն յառաջ կը բերէ: Գնդերաց (musculation) մէջ այս թթուն սրկելով՝ անոնց գործունէութիւնը կը նուազի կամ բոլորովին կը դադորի, իսկ մկուռնքն ջրով լուսալով՝ նորէն գործելու ատակ կ'ըլլայ:

Գործարանի մէջ այս կաթնաթթուն ժողովուրդուն պէս՝ նոյն անդամը կը յոգնի: Յոգնութիւնն անցնելու համար, հարկ է որ այս թթուն հեռացուի: Մարմնոց մէջ գտնուած կաթնաթթուն՝ թթուածնով կրնայ դիւրաւ դրսիս հանուիլ: այսինքն թթուածինն՝ անոր տարրին հետ դիւրաւ կը միանայ, որով ան թթու է: Ըստ յոտակ կու գայ: Ասով մկուռնքն յոգնեցուցիչ նիւթէն կը մաքրուի կ'ազատին:

Այս իրականութեան վրայ յենելով՝ Բրայէր հաստատեց իր գրութիւնը: — Եթէ բովանդակ գործարանները գործելու անատակ ընող կաթնաթթուն ժողովուրդին, անուուած բոլոր թթուածինն՝ այս նիւթը սպառելու կը գործածուի: Եթէ ցորեկն առնուած թթուածնէն աւելի անխաթթու դուրս տանք, ինչպէս վերն ըսինք, ա՛հա եկած է ատենն, ուր հարկ է որ գործելու ատեն պակաս թթուածինը տեղը բերինք:

Այս կրկին գործողութիւնները, այսինքն՝ կաթնաթթուն սպառելու համար, եւ ցորեկը պակաս թթուածնին տեղը լեցնելու համար թթուածին առնուլ՝ մեր մկուռնքն եւ ջրերը քիչ մը ժամանակ անդորուունեայ կ'ընեն: Եւ այս վայրկեանս՝ յորում թթուածնի պակասութեան համար գործարաններն անգործունեայ կ'ըլլան, եւ ըրելը գործելու ընթացքը կը փոխէ, այս վայրկեանս է գոր-բուռ կ'անուանենք:

Այս է քունը, որուն՝ բնութեան օրէնքն զմեր մարմինը կը ստիպէ: Սակայն թերեւս մեր սիրելի ընթերցողը տակաւին չգիտնայ թէ այս միջոցին հոգին մարմնոյն հետ ի՛նչ յարաբերութեան մէջ է: Բայց կրնայ ասոր վրայ հանգիստ քնանալ, վասն զի գեռ ոչ մեք եւ ոչ ալ ուրիշները գիտեն: Կրնայ ըլլալ որ կաթնաթթուէն զատ ուրիշ բան մը ծածկուած ըլլայ ասոր տակ:

Քանի մը խօսք ալ արուեստական ընդ վրայ, այսինքն քնամեր միջոցներու վրայ խօսինք: Արուեստական քուն բերող կամ ջրաց յօրինուածութիւնը թմրեցնող շատ միջոցներու մէջն զլիսուորները նշանակենք:

Առաջինն ափիոնն (opium, օֆիոն) է: Մորփեոս հին ափիոնալաճատին ողմագիական հանգիստը փոխուելէն ի վեր, թէպէտ եւ ափիոնի հետ շատ ուրիշ միջոցներ կը գործածուին, ի վերայ այս ամենայնի ափիոնին գործածութիւնը միշտ առաւելագոյն է: Ոչ միայն արեւելք՝ ուր սովորական բան գործած է եւ հասարակ կ'ուսուի, այլ աշխարհոս ուրիշ կողմերն ալ մեծ յարգ ունի: Օրինակի արագաւ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգաց մէջ տարին 250,000 ֆունտ ափիոն կը գործածուի, եւ բժշկաց ու գեղարքիաց ըսածին նպելով՝ հազիւ երրորդ մասը բժշկական դեղերու:

Ափիոնին պայպէս շատ գործածուելու պատճառը՝ գրգռիչ ազդեցութիւնն է: Եթէ քիչ քանակութեամբ անուուի, հանգիստ եւ դիւրութիւն կու տայ, մասնոր կարողութիւններն աւելի կը սրին, եռանդանլից յուզմունք մը յառաջ կու գայ, երեւակայութիւնը կը սկսի գեղեցիկ գեղեցիկ պատկերներ ստեղծել, եւ միով բանիւ՝ մարդս կը զուարթանայ — կարելնայ: Բայց եթէ շատ անուուի, ճիշդ հակառակ ազդեցութիւն յառաջ կու գայ: Գործարանները փոխանակ գրգռուելու՝ կը թոյլան կը տկարանան, շարժումները կարծես թէ ակամայ կ'ըլլան, ոտքերը կը դեղեւին, կը դողդողին: Ընդուն կը ծանրանայ, զգայարանը կը թմանան, եւ քունն աննուաճնի կերպով կը տիրէ մարդուս: Եթէ աւելի շատ անուուի, այնպէս թմրութիւն կը պատճառէ, որ ինչ միջոց որ բանեցնենք՝ անագուս կ'ըլլայ, իսկ եթէ շափեն աւելի շատ անուուի՝ ըրելը կը քայքայէ եւ մահ յառաջ կը բերէ:

Ջրերը գրգռող ամէն դեղերու պէս, ափիոնն ալ, որպէս զի միշտ գիտուած ազդեցութիւնն յառաջ բերէ, պետք է քիչ-քիչ առնուլ

եւ Հետզհետե քանակութիւնն աւելցնել, այնպէս որ կան ափսոսի վարժողներ, որ արտաքայ կարգի շատ կ'առնուն եւ բնաւ չեն փաստիր. ուր եւ եթէ չվարժողներ առնելու ըլլան, հարկ է որ մահացու ազդեցութեան տակ ընկճին:

Բնափոնն (morphine) ալ, զոր ափսոսե կը հանեն, գրեթէ նոյն ազդեցութիւնն ունի:

Վփոնին ընկերն է՝ քլորուկ կամ քլորա-կերպ (chloroforme) ըսուածը. բժշկին ձեռքը սքանչելի եւ աննման դեղ մըն է այս: Յոռա-ջագոյն դժնդակ վիրահատութիւնները (operation) հիւանդին արթուն եղած ատենը կ'ըլլային, որով անտանելի ցաւեր կը կրէր. բայց հիմպ արուեստական քնոյ միջոցաւ գրեթէ առանց ցաւի կը կատարուին: Քլորուկն եթէ հարկ ե-ղած զգուշութիւններով ի գործ դրուի՝ բնա-վտանգաւոր չէ:

Նախ եւ յառաջ կը ցուցնէ ազդեցութիւնը քթի կամ բերնի գործարանաց վրայ քաղցր գրգռութիւն մը պատճառելով: Քլորուկ առ-նողը տեսակ մ'անոյշ զմայլութեան մեջ կ'իջնայ, իսկ զգայարանքն իրենց բարակ զգայութիւնը կը կորսնցնեն: Չեռքն եւ ոտքը կարծես թէ կ'ընդարանան, մտաւոր ձայներն հեռուէն կու գան. շրջակայ առարկաները մշուշի պէս կ'երեւան, խորհրդոց յստակութիւնն եւ պայծա-ռութիւնը բոլորովին կը միժնայ, եւ թմբեալն երազներու աշխարհի մը մեջ կը թափառի. խորհուրդներն արագ արագ զերար կը յաջոր-դեն, եւ թմբեալը կը սկսի բանգազուշել: Իր նկարագրին եւ կրթութեան համաձայն զանա-զան իրաց վրայ կը բարբանջէ, եւ սրտին ամե-նածածուկ յանցանքներն անգամ՝ անկապ եւ անսանձ լեզուն կը յայտնէ: Թմբեալը բնա-ըրած ձեւերը չ'իմանար, որով շատ անգամ իր բոլորիքը գտնուողներուն անհաճոյ բաներ կ'ընէ: Այսպիսին սաստիկ անհանգիստ կ'ըլլայ, եւ սողաբանէ գուրս գորութիւն կը ցուցնէ: Բայց այս վիճակը քիչ մ'ետքը հակառակին կը փոխուի: Ըստ մեծի մասին կամայ կամաց, բայց շատ անգամ ալ յանկարծ կը տկարանայ եւ կ'ընդարմանայ: Անդամներն ուժամեծ պար կը կախուին, բոլորովին անզգայ կ'ըլլայ, աչուը-ները կը գոցուին, միով բանին թմբեալը քնա-ցող մարդուն կը նմանի, որ բոլորիքն հան-դիպած իրերէն բնաւ լուր չունի: Եթէ թմբու-թիւնը հարկաւորէն աւելի շարունակուի, մեծա-մեծ փնասներ յառաջ կու գան. բայց ճարտար բժշկին ձեռքն անփնաս միջոց մըն է քլորուկը:

Նորագոյն ժամանակներս քուն բերելու

համար քլորուկի նման ուրիշ նիւթ մըն ալ կը գործածեն, որ է քլոր-ալգորը (chloralhydrate): Ատիկայ ձերբակ սաղաձեւ բիրեղացեալ աղ մըն է, որ ալգորան հեղանիթներու մեջ՝ քլորա-կերպի եւ միւսնիթի ու բաժնուելու յստակու-թիւնն ունի: Այս յստակութենէն յառաջ կու գայ իր քնաբեր ազդեցութիւնն: Արիւնն ալ-գալեան հեղանիւթ մ'ըլլալուն, այս բաժա-նու մն արեան մեջ յառաջ կու գայ, եւ քլորու-կով խառնեալ արիւնն՝ հասարակ քլորուկի շոգւոյն պէս գործարանները կը թմբեցնէ եւ կը քնացնէ: Ասոր ազդեցութիւնն ալ շատ ա-րագ է: Եթէ բուսական քանակութեամբ առնուի՝ նախ մարդու վրայ անդիմագրելի յոգնածութիւն մը կու գայ եւ ծանր քուն կը տրի վրան:

Եւ միջոց կ'երթ ըսուածն ալ՝ քլորուկին յստակութիւններն ունի: Խօսքին ամբողջութեանը համար յիշեալ հոս նոր ժամանակներս ատամ-նաբոյժներու գործածած թմբեցուցիչ միջոցն, որ թէ շուտ կ'ազդէ, եւ թէ սթափեցնելն դեւ-րին է: Այս միջոցն է բորակածին-նախորստ կազը՝ (gaz oxydule d'azote) որ ռուս-բոլ-շու-կու կը կոչուի, վասն զի զթմբեալն արտաքայ կար-գի զուարթ կ'ընէ: Ապայն մեծապէս զգուշու-թիւն կը պահանջէ: Քլորակերպը գրեթէ ան-փնաս թմբեցուցիչ միջոց մըն է, իսկ բորակածին-նախորստը դժբախտաբար շատերուն մահուան պատճառ եղած է: Միւնիսէնի բժշկապետը՝ Տաթթոր Նուսպուով վիրահատութեան համար քլորակերպով 18,000 հիւանդ թմբեցուց, ա-ռանց մեկուս կենաց փնաս հասցընելու, ուր բորակածին-նախորստով թմբած 280 հոգւոյ մեղէն մեկը նոյն վիճակի մեջ մեռաւ:

Թերեւս քննազատ ընթերցողը խորհուրդ մ'ունենայ թէ ինչու արդեօք քնաբեր միջոցնե-րու կարգը չէր գտներ կաթնաթմբուս ալ, որ արդէն ինչպէս տեսնը, բնական քնոյն պատ-ճառն է: Ստոյգ է որ այլեւայլ կողմանէ առեալ՝ կաթնաթմբուս իրերու քնածու գեղ ամենուն կը յանձնուի: Ապայն եղած փորձերը գեռ շատ քիչ ըլլալուն, չեն կրցած որոշ վճիռ մը տալ թէ իրօք նոյն ազդեցութիւններն ունի: — Առ այժմ բարի գիշեր եւ քաղցր քուն մաղթելով կը բաժ-նուիմ ընթերցողէս, խոստանալով որ եթէ մէյ մ'ալ զիրար տեսնելու առիթը պատահի, ըն-դարձակագոյն կրնանք կաթնաթմբուսն վիճակի եւ պաշտօնն որոշել: